

ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ս. ՅԱԿՈԲԵԱՆՑ ՄԱՅՐ ՏԱՃԱՐԻՆ ՄԷՋ

«Ես բնաբան չունիմ. բնաբանս ասոնք են, որոնք իրենց գեղեցիկ հասակներով կեցած...»: Վարդավառի Կիրակին էր եւ խօսողը՝ Երուսաղէմի Ամենապատիւ Տ. Եղիշէ Սրբազան Պատրիարքը, Պատարագի զգեստներով, ձեռքը ուղղած Ս. Յակոբի խորանին մօտ շարուած չորս նորընծաներուն. Տէր Աղան, Տէր Սիփան, Տէր Նարեկ եւ Տէր Սեւան:

Այս տարուան Վարդավառի շաբաթը ցնծութեան եւ ուրախութեան մեծ օրերու շարք մը եղաւ Ս. Յակոբին ներս: Դպրութեան չորս աստիճան՝ Ժառանգաւորներուն, Աւաղ Սարկաւազութեան՝ Ընծայարանի առաջին դասարանի վեց ուրարակիրներուն եւ Քահանայական ձեռնադրութիւն՝ Ընծայարանի չորս չրջանաւարտներուն:

ԴՊՐՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆԻ ՏՐԻՉՈՒԹԻՒՆ

Ուրբաթ, 26 Յուլիս 1968, առաւօտեան, Դպրութեան չորս աստիճաններ տրուեցան Ժառանգաւորաց քանիներ աշակերտներու, որոնք Թուրքիայէն եկած են մեծ մասամբ, անցեալ վերամուտին: Ուսանողներ՝ Պիթլիսէն ու Սասունէն, Մուշէն եւ Պոլիսէն, Տիգրասնակերտէն եւ Կեսարիայէն, ոմանք քրտախօս եւ քրքախօս, սակայն փայլուն ալեքերով, ծարաւ՝ Հայ գիրքին եւ Ոգիքին. որոնք տարի մը ետք, սորված աշխարհաբարն ու գրարարի տարբերքը, ծունկի եկան Լուսարարպետ Գեղշ. Տ. Հայրիկ Աբգեպետիկոսի առջեւ եւ Ս. Յակոբի մայր մուտքին՝ իրենց պատանեկան եւ յուզումէն զողացող ձեռքերուն մէջ ընդունեցին Եկեղեցւոյ ծառայութեան առաջին խորհրդականները՝ բանալին եւ աւելը:

Իսկ Եկեղեցիէն ներս, տասնեակներով պլպլացող կանթեղներու խորհրդաւորու-

թիւան մէջ, անոնք ընդունեցին ջահընկալութեան պաշտօնը: «Զկանթեղն Եկեղեցւոյն վառել, զսրբոց պատարագին նշխար գործել եւ զբաժակն պատարաստել», ծիսական իրաւասութեան մը հետ՝ Եկեղեցիին ճրարը անմար պահելու կոչումը, որ զիրենք ամէն առաւօտ, արշալոյսին հետ պիտի բերէ Ս. Յակոբ, կարգալու համար Սաղմօսը, երգելու համար շարականը եւ կաթիլ կաթիլ լեցնելու համար անապառ իւղը այն կանթեղին՝ որ Լուսաւորչի խորհուրդն է, միշտ պլպլացող մեր հաւատքի բարձունքին վրայ:

ՁԵՌՆԱԴՐՈՒԹԻՒՆ ՍԱՐԿԱՆԱԳՆԵՐՈՒ

27 Յուլիս 1968, Շաբաթ առաւօտ, ձեռնադրութիւնն էր վեց Սարկաւազներու, անոնց՝ որոնք իրենց ուսերը պատրաստած էին ընդունելու լուծը, ձմաբուր եւ սուրբ ուրարձով խորհրդանշուած:

Ժառանգաւորաց չորս տարիները աւարտած եւ Ընծայարան ընդունուած վեց ուխտեալներ՝ Վարդան Սրկ. Տատուրեան, Պաղոս Սրկ. Մանուկեան, Մանուկ Սրկ. Մուրատեան, Օննիկ Սրկ. Այբազեան, Սարգիս Սրկ. Պարսամեան եւ Շահան Սրկ. Քէօսէեան, որոնք պաշտօն պիտի Աւետարանի խօսքով եւ խունկի անուշահոտութեամբ լեցնելու Աստուծոյ Եկեղեցին:

ԿՈՑՈՒՄ ՆՈՐԸՆԾԱՆԵՐՈՒ

Շաբաթ երեկոյեան կոչումն էր նորընծաներուն, որոնք աւարտելէ ետք Ընծայարանի դասընթացները, յանձն առած էին կուսակրօն քահանայութեան նուիրուելու, զկամաւորութեամբ եկեալ ի յայս կարգը:

Դող մը անցաւ Միաբանութեան եւ

խուաներամ ժողովուրդի հողիէն, Սիոնի բարձունքին իր զարաւոր վեհութեամբ կանգնած Ս. Յակոբի ճանարին մէջ, երբ Պատրիարք Արաղանը իր առաջին օրհնութիւնը տուաւ քնծայեալներուն. «Օրհնեցէ զձեզ Տէր ի Սիոնէ, ույն որ քնտկեալն է յիբուսաղէմ» :

Յետոյ սկսաւ շարքը հարցումներուն. ուղղուած խարտուիլակ՝ Լուսարարագիտ Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիսկոպոսին, որ վկայեց անոնց հողեկան եւ մտաւոր պատրաստութեան մասին, «բառնալու սիրով ղլուծն Գրիստոսի» :

Դաւանական ուղղափառութեան եւ կար-



Երբ կը հրաժարին աշխարհէն, կաշուելու համար «ի քահանայութիւն Ս. Նկեղեցւոյ» :

գաղափարներն պահպանման յանձնառու-
 քանակներն ենք, կոչակները ընդունեցին
 Պատրիարք Սրբազանին օրհնութիւնը. «Ձե-
 դումն շնորհաց Ս. Հոգւոյն ծառայացի ի
 վերայ ձեր...»: Որքէնտեք վստահ չընտով
 անոնք արտասանեցին մեր Եկեղեցւոյ Հա-
 տատմը Ս. Գրիգոր Տաթևացիի բանա-
 ձևումով:

ԶԵՆՆԱԳՐՈՒԹԻՒՆ

Ձեռնադրութիւնը կատարուեցաւ յա-
 ջորք օր. Վարդապետի կիրակին, ձեռամբ
 Ամենապատիւ Տ. Եղիշէ Ս. Պատրիարքին,
 խորատւիրակութեամբ Գերշ. Տ. Հայրիկ
 Արքեպիսկոպոսի, առընթերակայ ունենա-
 լով Հոգւ. Տ. Կիրեղ Մ. Վարդապետը եւ
 Հոգւ. Տ. Արշէն Արեղայն:

Ճաշու Գիրքի ընթերցումէն առաջ, չորս
 ընծայակները առաջնորդուեցան Ս. Պո-
 բանին առջեւ, եւ սկսան երգութիւն քահանա-
 յական ձեռնադրութեան Հոգեմայլ շարա-
 կանները. «Այսօր Աստուածութիւնն զուար-
 ճանայ...» եւ չորս կոչեցակները ծնրա-
 դիր բոժ բարձրացան Հոգւ. Տ. Կիրեղ Մ.
 Վարդապետի եւ Հոգւ. Տ. Արշէն Արեղայնի
 առաջնորդութեամբ եւ բերուեցան Պատ-
 րիարք Սրբազանին դիմաց:

«Աստուածային եւ Երկնային շնորհք
 սկսաւ իջնել անոնց վրայ, երբ, դարձած
 ժողովուրդին, ծնրադիր, ձեռքերին բարձ-
 րացուցին ի նշան Հրատարումի եւ անոնց
 դէմքերը այլակերպուած գեղեցկութեամբ
 ցոլացուցին խորերէն բարձրացող գիտակ-
 ցութիւնը կոչումին: Կը Հրատարէին աշ-
 լուս աշխարհէն, կոչուելու Համար զի օար-
 կաւազութեան ի քահանայութիւն Ս. Եկե-
 ղեցւոյ եւ այդ՝ զլստ վկայութեան ան-
 ձանց իւրեանց»:

Գպիրներ միաբերան երիցս «Արժանի
 են» կը ձայնեն, մինչ նորընծաները կը ըս-
 լորուին Պատրիարք Ս. Հօր առջեւ, որ իր
 ձեռքերը խաչածեւ իւրաքանչիւրի գլխուն
 դնելով կ'աղօթէ. «Էնս դնեմ զձեռս ի վերայ
 սորա եւ դուք ամենեքեան աղօթս արարէք
 զի. արժանի լինիցի սա դատարան քահանա-
 յութեան անարատ պահելի տառաջի քննանոյ
 Տեառն Աստուծոյ»:

Պատարարը կը շարունակուի Հանդիսա-
 ւոր եւ Հոգեգոմայլ մթնոլորտի մը մէջ, երբ,
 «Ողջոյնքէն առաջ, չորս նորընծաները կը
 ծնրադրեն Պատրիարք Ս. Հօր առջեւ՝ ըն-
 դուենելու Համար քահանայական սեւ փե-
 լոնները իրենց ուսերուն: Ապա, իրր զպառ-
 մուծան ուրախութեան եւ Հանդերձ փա-
 րացն անոնց կը շնորհուին եկեղեցական
 միւս զգեստները՝ սաղաւարտ, փորուար, քոսի,
 շուրջառ եւայլն, որոնցմով կը զգես-
 տաւորուին քաշուած վարագոյրին կտին,
 մինչ զպիրենր կ'իղապակեն յուզաթուփու
 «Յորհուրդ խորինք»: Երբ վարագոյրը կը
 բացուի, անոնք ա'լ պատարատ են իրենց
 ճակատներուն վրայ ընդունելու Ս. Օծման
 սրբալոյս Միւռոնը:

ՕՅՈՒՍ ՆՈՐԸՆԾԱՆԵՐՈՒ

«Առաջելոյ աղանոյ» շարականի երգե-
 ցողութեանն էտք, որ սղաբար կանչն է
 Ս. Հոգիի իջման, ձեռնադրիչ Ամենապա-
 տիւ Սրբազանը, խորին լուութեան մը մէջ
 սրբալոյս Միւռոնով՝ կ'օժէ նորընծաներէն
 իւրաքանչիւրին ճակատն ու ձեռքերը, վե-
 իրաքանչիւրով զանոնք իրենց նոր անուններով:
 Այսպէս, Եղիա Սարկաւազ կը վերակոչուի
 Տէր Աղան, Յարութիւն Սարկաւազ՝ Տէր
 Սիփան, Մանուէլ Սարկաւազ՝ Տէր Նարեկ,
 եւ Յովհաննէս Սարկաւազ՝ Տէր Սեւան:
 Ապա, կարճ աղօթքէ մը վերջ, Ամենապա-
 տիւ Սրբազանը Սուրբ Սկիւր կը փոխանցէ
 անոնց՝ շնորհելով իշխանութիւն Ս. Պատա-
 րազ կատարելու: Երբ նորընծաները, յու-
 զումէն զողոզումն, իրենց անդրանիկ օրհ-
 նութիւնը բաշխեր էին Տաճարը լեցնող Հա-
 ւատացեալներուն, ձեռնադրիչ Ամեն. Սըր-
 բազանը իր Հոգեւոր զաւակներուն խօսեցաւ
 Հետեանով զեղեցիկ խրատականը.

«Բնարամ չունիմ այսօրուան խօսքիս.
 բնարամս առնմ եմ, որնմ կեցած եմ այս
 պահուս Աստուծայ աղչու, իրբու սպասա-
 տրմեր շայ կեղեցւայ մեծ սպասիմ: Եր-
 բագրուած մէկմիկ խոստումներ եմ անմմ,
 հասցեագրուած սրբազմ նպատակի մը!:

Հրաշքը այս ազուար ու սպցիկ հասակ-
 մերուն, արտամտաւք երազը իրենց մայրած-
 քին եւ իրենց անկարամ կեցածմքը, Ուրէմ

ես կը տանին զիս այն օրում, երբ իրենք իրենց մուտքը կ'ընէին այս Հաստատութեան հետ, բաժան բաժան հագնով, անյարիւր մտքով եւ իոյլ ազդեցութիւններու ներքեւ, կնիքին տակ այն բոլորի՜մ՝ զոր մեր ընկերային պայմաններն ու հակատագրին հարուածները դրեր էին: Եւ այս՝ մտածելու տարագ մը ըլլալէ աւելի, պատկեր մըն է իմ մէջս, անմեռ պատմութիւնը այս հրաշքին եւ պայծառակերպման:

Որքան ձեռք մեր պայծառակերպութեան բարձունքին վրայ էք կեցեր եւ սկիզբը կ'ընէք ձեռք մեր կեանքի նորոգումը կրկնելով: Չատուած աշխարհէն, այսինքն կեանքի սովորակամութենէն, ձեռք մայրուածքները կը ծանրանան զերգոյն տեսիլով մը՝ որ կեանքն ու երազը կազմեց մեր նկեղեցիի եւ ցեղի երախտաորեանքներուն: Կը հաւատամ թէ ունիք այդ երազը, որ սէրն է Աստուծոյ եւ մեր ժողովուրդին: Յիշեցէ՛ միշտ այս



Անդրանիկ օրհնութիւնը հաւատացեալներուն:

Տարիները եւ չափազօր խնամքը անցուցին ձեռք հասակները, յարգարեցին ձեռք մտքին անդաստանը՝ զիտակցութեան սերմերը ընդունելու համար. եւ ձեռք ժողովուրդին ծով կարիքներն ու սէրը պարպեցին ձեռք ձեռք վարանքներէն, եւ այս պահուստայց եւ բոլորապիւր կը կենաք ձեռք ասպարէզի սեմին, պատրաստ՝ նուանելու երկնքն ու երկիրը:

Այս պահուստ պիտի նորոգուի երազը-

պատրաստ պահը ձեռք կեանքին. գայն նկատելով ձեռք գիտակցութեան լուսարումին լուսագոյն պատեհութիւնը, ուր ձեռք իրապէս ինքզինքնիդ եղաք, ազդեցաք, լուսարուեցաք եւ ունեցաք Աստուծոյ հետ կենդանի դէմադրութեան վստահոյն վայրկեանը:

Հանդերձում այս բոլորով, կ'ընէք ձեռք անգոյնի զոհը, ձեռք մատաղ տարիներու մատաղը: Այսինքն կը մտնաք ձեռք պատիկ

մարդը, որ հասարակ մահկանացուներու բաժինն է միայն, եւ կ'ընէ՛ք ձեր կարմիր ուխտը: Մտքի եւ հոգիի մեծերան մակասացներն է սակա, որոնք կը հուստան իրենց ներքը անթեղուած մօժի անհունութեան: Ի՞նչ փոյթ թէ շատեր տրտում համակրանքով դիմաւորեն գայն. մարդիկ իրենց գիտցածը կը տեսնեն միշտ, եւ պիտի չկրնան ընթանի իմաստն ու տարազութիւնը ձեր այս գոհողութեան: Քիչերու համար դուք պիտի մնաք ողջ քանդակներ այն հզօր երազներուն, որոնք քիչ անգամ կեանք կը դառնան, եւ սակայն առանց որոնց ոչինչ կ'արժէ կեանքը: Դժուար անշուշտ, բայց հոգիներուն համար որոնք գազափարի բռնէն են բռնկած՝ ոչինչ կայ անկարելի:

Եր երբեմն որ ազնուականներու, պայագատներու միայն վերապահուած էր այս ասպարէզը. սակայն անկիւս այսօր բաժինն է իրական ազնուականներու, մտքի, հոգիի ընտրեալներուն՝ որ միակ նշմարիտ ազնուականութիւնն է, առանց որուն մարդիկ գոնեակ արարածներ են, նայնիսկ իրենց ոսկիի դէզերուն եւ փզուկերայ գահերուն վրայ: Դուք ձեր այս կեցածածովը, որ տուրքն է ձեր ազնու դաստիարակութեանը, բարձունքներու կը սեւեռէ՛ք ձեր նայուածքները եւ սրբագրել կը փորձէ՛ք քաղաքակրթ կայուած մեր դարը՝ որ այնքան փոքրած է սահմանները իր գգալու եւ մտածելու առաքինութեան, որ հազիւ թէ ձեզ հասկնալ կարենայ:

Բացէ՛ք ձեր միտքը Աստուծոյ լոյսին եւ մեր պատմութեան հրաշքին: Սակայն այս ուժն ու շնորհը ձրի չեն գար. պէտք է առատամայ ձեր մտքին տեսութիւնը, մաքրելի ձեր հոգին՝ բացուիլ կարենալու համար Աստուծոյ փառքին եւ մարդոց կարիքին հասարակապէս: Միջնորդներ էք Աստուծոյ եւ մարդոց. որ գերազոյն գազաթն է մարդկային արժէքներուն: Ի վերջոյ մի՛ մտնա՛ք որ արցունքներով կը սրբուի հոգիին կտուր եւ կրակով՝ մտքի ռսկին: Մաքրուիլ, մաքրել կարենալու համար, սովորիլ, ուսուցանիլ կարենալու համար, Աստուծոյ մօտենալ, ուրիշներ մօտեցնել առաջ: Կրակէն կ'առկայձի կրակը եւ լոյսէն՝ լոյս: Վա՛յ այն եկեղեցականին որ

թափար մտնով ու հոգեով կը կենայ իր ժողովուրդին դէմ:

Ունեցէ՛ք նաեւ սէրը ձեր ժողովուրդին, որ Աստուծով վերջ գերազոյն իրականութիւնն է մեզի համար: Ասպարէզը որու սեւիւն կը կենա՛ք, աշխարհիկ շահերով եւ գրացումներով պայամաւոր ասպարէզ մը չէ, այլ պարտքի ճամբայ մը: Եւ եթէ գիտնա՛ք թէ անհունապէս աւելի կ'արժէ տալ իմ առնուլ, այն ատեն հասկնալի կ'ըլլայ սիրալի գեղեցկութիւնը ձեր կոչումին եւ կեանքի դժուարութիւններն ու դառնութիւնները հրաշխիք իմն կը փոխակերպուին քաղցրութեան: Ե՞րբ տուած չէ այս ժողովուրդը իր լաւագոյնը, պսակու համար իր հոգիին ու մտքին արժէքները: Մեր ժողովուրդը զինն է այս գոհողութեան:

Իրոք նայ եկեղեցւոյ գաւակներ եւ պաշտօններ, ճնշումին տակն է՛ք այն փառաւոր մարդերուն, որոնք մեր եկեղեցւոյ փառքը կերտեցին մեր լեռներուն չափ ամուր, մեր հոգիներուն չափ խորհրդաւոր, եւ մեր երկնքին չափ գեղեցիկ: Վըստահ եմ թէ այս պատու ձեր մտածումին ազդեւն կ'անցնին Լուսաւորչի, Սահակ եւ Մեարոպ, Նարեկացին, Շնորհալին եւ նմաններ, որոնք ձեզի նման կ'պայցին պարտքի այս գօտին, հագան կրակէ այս շապիկը եւ ծառայեցին իրենց ժողովուրդին:

Յուզումին տակն է՛ք նոյնպէս այս Հասարակութեան մեծ հոգիներուն, որոնք իրենց արցունքով ու արիւնով վառ պահեցին Ս. Յակոբայ կանթեղը և յանձնեցին իրենց անունը պատմութեան: Ամէն անգամ որ ձեռնադրութեան մը շնորհարարշխուքիւնը կը կատարուի, կը խայտան անոնց հոգիները իրենց անմահութեան կայքին մէջ:

Եւ անցեալի այդ բարու փառքերը այս պատու կ'ընեն իրենց խորհրդաւոր տաղանքը ձեր հոգիին մէջ, կը մէկտեղուին փաղանգ առ փաղանգ, ըլլալու համար տեսիլքը, յայտնութիւնը, Հոգին, անբողջութիւնը Հայ եկեղեցին, ոսկեծիր օգակի մը մէջ իմ իմի բերելով ներկան ու անցեալը բրիտանական մեր դարաւոր ժառանգութեան:

Զգացէ՛ք միշտ ինքզինքնիդ այս յուզում

մին առթած տպաւորութեանց ներքեւ, ու պլտի պաշտպանութի վատառոջ սերմերէ՛ որ մեր օրերու կեանքին են: Վասնզի այս մեծ յիշատակներուն հետ, քովն ի վեր անոց, կան հաւասարապէս մարդկային փոքրութիւններ. մի՛ տեսնէք այդ նոյն-մութիւնները, մանաւանդ՝ մի՛ իջնէք անոց: Ի՛նչ գեղեցիկ է փոքրութիւններու քովէն անցնիլ արեւմարտոս ու հպարտ: Ունեցէ՛ք այդ եպարտութիւնը կեանքի

կը շնորհաւորեմ ձեր մուտքը սրբաւան այս Հաստատութեան ներս, մագրեղով որ ըլլ ռ մշակներ առանց ամօքոյ, շարունակելով մեր եկեղեցոյ արի արանց հայրերուն աւանդութիւնը: Ձեզի կը յանձնեմ եկեղեցոյ ծոցը, խնդրելով Աստուծոյ եւ բոլոր Սուրբերուն հովանին ձեր երկտասարդ կեանքերուն վրայ»:

Մինչ Սարկաւազը «Ողջոյն տուք ժիւհանց» կը ձայնէ, Պատրիարք Ս. Հայրը



«Քնարանս աստիկ են, որոնք կեցած են այս պահուս Աստուծոյ խորանին առջեւ»:

փոքրութիւններու հանդէպ, եւ խոնարհութիւնը՝ մեծութեանց նկատմամբ:

Ամէն հաստատութիւն իր սիմպոլը ունի, որ ախտն է իր կեանքին ու գործին: Մերը կտրուած գուլիս մըն է: Ով որ ի հարկին պատրաստ չէ տալու իր գուլիսը, չի կրնար անդամը ըլլալ Ս. Գլխադրի Ուխտին ու զինուարեալ այս Միաբանութեան: Կեանքը արեւմ ճուրղով կը քայլէ իր կատարելութեանը:

Կ'ողջաւորէ չորս նորընծաները, եւ իրեն կը հետեւին Ս. Յակոբեանց Միաբանութեան անդամ եպիսկոպոսներ, վարդապետներ ու արեղաներ, որոնք Համբուրցի նորընծաներուն ճակատներն ու ձեռքերը՝ զանոնք Միաբանութեան շարքերէն ներս կ'ընդունին:

Ս. Պատարագէն ետը ժողովուրդը խոնարհ կը դիմէ դէպի Բեմ, ուր քաջամարտիկ արարողութիւն տեղի կ'ունենայ,

մինչ նորընծաներ գրակայներու վրայ զուտ շուտած Աւետարաններէ հատուածներ կ'ընթեռնուն:

ՎԵՂԱՐԻ ՏԸՆՁՈՒԹԻՒՆ

¹ Նոյն օրը, Երեկոյեան Ժամերգութենէն վերջ, Ամենապատիւ Պատրիարք Ս. Հայրը

կր կատարէ վեղարի օրհնութեան եւ արւաշափեան արարողութիւնը, որ ամբողջութեամբ կը բաղկանայ Ս. Գրոց ընթերցումներէ եւ քանի մը մեծ աղօթքներէ: Ամենապատիւ Պատրիարք Ս. Հայրը վերջին կարճ աղօթքով մը կր վերցնէ նորընծաներու զլուխն սարկաւազական ջրունը եւ կու



Ջեռնագրիչ Ամենապատիւ Պատրիարք Ս. Հայրը չորս նորընծաներուն հետ (Ջախէն աջ) . Հոգշ. Տ. Նարեկ Աբղ. Մարֆազլեան, Հոգշ. Տ. Սիփան Աբղ. Մխսեան, Հոգշ. Տ. Աղան Աբղ. Պալիօգեան եւ Հոգշ. Տ. Սեւան Աբղ. Ղարիպեան: Դ Դ

տայ վեղարը: Ազա, Նորին Ամենապատե-
ւութեան «Պահպանիչ» էն ետք, նորնծա-
ները Պատրիարքարան կ'առաջնորդուն:

ԸՆԹՐԻՔ

Երեկոյեան ժամը 6-30-ին տեղի ունե-
ցաւ Միաբանական Ընդհանուր ընթրիք,
նախադասութեամբ Պատրիարք Ս. Հօր:
Սօսք բռին Գերշ. Տ. Նորայր եպս. Պողոս-
եան, Հոգշ. Տ. Տ. Կիւրեղ, Յովսէփ և
Դանիէլ Վարդապետներ, որոնցմէ ետք Պատ-

րիարք Ս. Հայրը խօսեցաւ նորնծաներուն
յոհողութեան արժէքին և եկեղեցական առ-
պարկզի վեհութեան մասին: Գոհութեան
նշխարքով փակուեցաւ ընթրիքի զեղեցիկ
այս պահը, եւ նորնծաները առաջնորդուե-
ցան Բեթղէմէի Ս. Մննդեան Վանքը, ուր
պիտի անցընեն իրենց առանձնութեան քա-
ռանօրեայ շրջանը: Իրենց առաջնորդ և
դաստիարակ նշանակուեցաւ ժառանգորդ
ուրաց Վարժարանի և Ընծայարանի Փոխ-
Տեսուչ՝ Հոգշ. Տ. Արշէն Արքայայ Արխի-
եան:

«ՍԻՈՆ», ԱՅՍ ՈՒՐԱՅ ԱՌԹՈՎ ՋԵՐՄԱԳԻՆՍ ԿԸ ՇՆՈՐԱՒԱՌԸ
ՆՈՐԱՍԾ ՉՈՐՍ ԱԲԵՎԱՆԵՐԸ. ԱՆՈՆՑ ՅԱՆԿԱՌՎ ԱՄԷՆ ԿԱՐԳԻ ՅԱՋՈՂԱՌԹԻՒՆ
ԻՐԵՆՑ ՍՈՒՐԲ ԱՍՊԱՐԷՅԻՆ ՄԷՋ:

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ք

1. ՆՈՐԸՆԾԱՆԵՐ

Հոգշ. Տ. Ազան Արք. Պալիօգեան.

Աւագանի անուեով Եղիաւ Մնած է Հա-
լէպ 1946-ին, նախնական կրթութիւնը
տեղւոյն Բէթէլ վարժարանին մէջ ստանալէ
ետք, իրբ շրջանաւարտ 1961-ին կ'ըն-
դունուի Երուսաղէմի Ժառանգաւորաց
Վարժարանը, որուն դասընթացքը ստար-
տելով 1968-ի Յունիսին, կը ձեռնադրուի
Ամենապատեալ Պատրիարք Ս. Հօր կողմէ:

Հոգշ. Տ. Սիփան Արք. Մխսեան.

Աւագանի անուեով Յարութիւն: Մնած
է Հալէպ 1948-ին: Նախնական կրթութիւնը
կր ստանայ տեղւոյն Գերմանիկեան և Մես-
րոպեան վարժարաններուն մէջ: 1962-ին
կ'ընդունուի Երուսաղէմի Ժառանգաւորաց
Վարժարան:

Հոգշ. Տ. Նարեկ Արք. Մարփազլեան.

Աւագանի անուեով Մանուէլ: Մնած է

Պէյրութ 1947-ին: Նախակրթութիւնը
ստացած Ազգային Արքարեան և Ահրամ-
ձեան վարժարաններուն մէջ: Վերջոյս Դ.
Դասարանը աւարտելով դիմած է և ըն-
դունուած Երուսաղէմի Ժառանգաւորաց
Վարժարանը:

Հոգշ. Տ. Սեւան Արք. Ղարիպեան.

Աւագանի անուեով Յովհաննէս: Մնած է
Պէյրութ 1940-ին: Նախնական ուսումը կը
ստանայ տեղւոյն Ազգային Արքարեան և
Ռուբինեան վարժարանները, որուն Ե. Դա-
սարանը աւարտելէ ետք կը նետուի կեանքի
ասպարէզ, միաժամանակ ինքնաշխատու-
թեամբ շարունակելով իր ուսումը, միշտ
իր մէջ վառ պահելով եկեղեցական ըլլալու
փափաքը: 1965-ին իր գիմումին ընթացք
արուելով, կ'ընդունուի Երուսաղէմի Դրպ-
րեվանքը և կ'աշակերտի Ընծայարանի Ա.
Դասարանին:

Չ. ՍԱՐԿԱՒԱԳՆԵՐ

Վարդան Սարկաւագ Տատուրեան.

Ծնած է 1948-ին Հալէպ: Յաճախած է տեղւոյն Հայկազեան վարժարանը, որուն Ե. Դասարանը աւարտելէ ետք 1962-ին մտած է Ժառանգաւորաց Վարժարան:

Պօզոս Սարկաւագ Մանուկեան.

Ծնած է 1948-ին Հալէպ: Նախնական կրթութիւնը տեղւոյն Հայկազեան վարժարանին մէջ ստանալէ ետք ընդունուած է Անթիլիասի Դպրեմանքը, որուն Գ. Դասարանը աւարտելով 1966-ին եկած է Երուսաղէմ:

Մանուկ Սարկաւագ Մուրատեան.

Ծնած է 1951-ին Հալէպ: Նախակրթութիւնը Գամիշլիի Ազգային վարժարանը ստանալէ ետք, Ե. Դասարանը աւարտելով կու դայ Երուսաղէմ:

ՕՅՅԻԿ Սարկաւագ Այգազեան.

Ծնած է Սղերդ 1951-ին, որուն պետական նախակրթարանը աւարտելէ ետք աշա-

կերտած է Պոլսոյ Ս. Պաշ Դպրեմանքին եւ միջնակարգ բաժինը աւարտելով դիմած եւ ընդունուած է Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանը 1967-ին:

Սարգիս Սարկաւագ Պարսամեան.

Ծնած է Արարիկը 1951-ին: Մանկութեան ընտանիքը փոխադրուած է Պոլիս, ուր ան յաճախած է Մեսրոպեան վարժարան, որուն շրջանը աւարտելէ ետք մտած է Ս. Պաշ Դպրեմանք: Այս վերջնոյն միջնակարգ շրջանը աւարտելով դիմած է եւ ընդունուած Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանը 1967-ին:

Շառեան Սարկաւագ Քէօսէեան.

Ծնած է Պոլիս 1950-ին: Յաճախած է տեղւոյն Արամեան վարժարանը, սպասելով տարի հետեւած է երկրորդական կրթութեան: Պարազաներու բերումով նետուած է գործի ասպարէզ: 1967-ին դիմած եւ ընդունուած է Երուսաղէմի Ժառանգաւորաց Վարժարանը: